

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԵԶՆԻԿ

Գուշեան Մրգազանի դիսողութիւններն ու սրբագրութիւնները

Մեր ողբացեալ Մեծ-Վարդապետին կամքն է որ կը կրօսաւենք հռատարակելով իր այս վերջին տփուտութիւնը, զար ուստի իր մասնաւ նորմերեաց բանի մը օպարանեալ մէջ, ընդուս բնիքան։ Յանալ կը խօսէ նախնաց զարդեռուն անխնան հռատարակութեանց վրայ, եւ լինանան հռատարակութեան իրեւ նոյն ձեռք առաւ Մանակունին եւ նորագիւն Զեռազրի մը համեմատութեամբ հռատակեց Սիրոնի մէջ Վենետիկեան հռատարակութեան սրբագրելի տեղեր եւ նուանակեց նաև իր անձնական դիսողութիւնները ։ Եզնիկի մէջ այլ սրբագրութիւններ քած է, իր առաջ դասողութեամբ, բայց աւելի նետարելուց առավ եր Հ. Ե. Փէշիկեան պատմեց եւ բացատեց Քազմակեանի նորագիւնից թիւի գոյաւուն ամէնին յառաջ Հ. Ե. Փէշիկեանի յօդուածները եւ բժանացի կ'ընէն մեզի իր դիսողութիւնները ։ Խնդրեցին ինչ որ Սիրոնի համար ամփափէ իր այլ դիսողութիւնները եւ հռատարակէ իր իշխանութեանը ուղարկութիւնները, ուղարկ մեծ նպաս մը պիտի բերէին Եզնիկի նման դասական մատեսացի մը զոքէին բանգրական վերանասաւութեան։ Գուշեան նիւանդութեան ազդակներուն տակ կը առաջնուէ եւ կը հռատարէ ճանք աւշատանանքներ ընելէ. Եւ կ'ապահու որ Հ. Փէշիկեան աւարտ իր աւշատարելուն Քազմակեանի մէջ։ Ան աւարտեց, բայց ինըն միւս վարաններ զոքի ճեռնարկելու, զգզոն իր առողջական վիճակին. վեշապէն յօժաւեցաւ ներ առել գրից։ Եւ նիւանդութեան նիւզ նախմբաց օւերան մէջ յանան խօսեցաւ Եզնիկի սրբագրութեանց մասին, ներեց նաև եանի վերաբուած թերութիւնները, եւ ըստ։ — զոյն եմ որ ձեւ մը տուի աշխատութեան», եւ անկողին ինձաւ։ Զառանցանի մը պահուն ըստ ինձի թէ ա՛ն իր Եզնիկի մասին զրածներ եւ բաղդատէ ժառանսերէն նետ։ Ֆուանսերէն նետ կայ մը չունեն իր քած աշխատանքներ։ Դուք հանգիս թէք, Մրգազան, կ'առնեմ, կը բաղդատեմ եւ կը հռատարեմ մը Սիրոնի պատմութիւնը արձանագրած եմ Սիրոնի պատմութիւն մէջ։

Գուշուրանեալ կը հռատարակենք այսօտ իր այս վերջին բանախականներ։ Հնաւ եղած խնամքը տարինք ու չափը ունեւ սիսաւ։ Գուշեան Մրգազան եքր բան մը գրէ, այնան կը սրբագրէ եւ կը զգզէ իր գրած որ ինըն միայն կենաւ անոնց մէջն զուր ելլեւ. նոյն բախնդութեանը կ'ընէն շառաւած փողուան վրա ալ, մեծ դժուարութեան մասնելով զրաւաններ։

Եզնիկի սրբագրութեանց առին զարդարական յօդուածը բարեբախտաբար ինչ տեղ զժուառութեան մասնեց մեզ, այնպէս որ կենան բայ է առու հռատարակութիւններ այս սինակներուն մէջ։

Հնաւ ցաւալի է սակայն որ Գուշեան Մրգազան իր սրբագրութիւնները նաստցած է մինչեւ Գրդ Դիրին վերը, եւ չէ կրցած Գրդ ու Վերջին զիրին, Մարտինի աղամինի եղծումին, սրբագրութիւններ գրի առնել։

Թերեւս որ մը առիր ունենան իր զորածած Եզնիկի լուսանցագրութիւններն ու նօրեւնի օցտական՝ այլ Գիրին մէջ ալ իր քած սրբագրութիւններ հռատարակել Սիրոնի մէջ։

Գիտել կու տան նաև որ Գուշեան Մրգազան ունեւ վերազրի չեւ դրած իր այս աշխատութեան նակասը։

ԸԱՐԳԻՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ

Իբր չորս տարի առաջ (1926 ին) Գ. Մապագրութեամբ Վենետիկէն հրատարակուած Եզնիկը աչքէ անցընող մը, առաջին իսկ էջին վրայ հանդիպելով ա՛յն օջեկոցումներն, որ բառ առ բառ նոյն է իր նախորդներուն հետ եւ ուր զիտելով որ մինչեւ իսկ «զրօշմել» բառը անփոփոխ պահուած էր հոն իր տապագրական սխալովը, միտքէն պիտի չանցընէր բնաւ։ թէ քառորդ զարքէ մ'իսկի առաջարկուած բնագրական ուղղութիւններու մասին (ի ձեռն նորայրի, Գալէմքեարեանի, Աճառեանի, Ասլյանի) կարեսութիւնը մը ընծայուած ըլլար Հրատարակիչին կողմէ, և յուսախար՝ մէկդի պիտի գնէր այլ նոր օրինակը՝ արգէն հինն իր ձեռքին տակ ունենալով։

Այդ յուսախարութիւնը սակայն՝ որ ծանր պիտի կը ունի բանիմաց ընթերցողի մը՝ պիտի ամրանար ա՛ւ աւելի ցաւագին տպաւրութեամբ մը, երբ պատահարար տեսնէր այդ նոր տպագրութեան 16 էջին վրայ «գհոգւոց մարդկանց» ի և 25 էջին վրայ «յԱստուծոց շնորսն» ի նման անուշագիր վրիալակներու լունչպէս կարելի է ուրեմն, բանախարական ունէ ճշգումի վերաբերմամբ բան մը կամ կիս բնակի անգամ զտնել Եզնիկեան այդ տողերու մէջ, քանի որ Հրատարակիչը «ընդ բնաւս ուլանան» (էջ 21) և «Ճշգիւք քննիցն» խօսքերուն ու և ի զիրերն անգամ չէր ուղած զոհել։ Բայց ահա տեղ մը «զանձին» ևեթ խորինց զզօրութիւնն» հին ձեւը սրբագրուած պիտի տես-

նես . «անձին ենթ խորիցէ զգօրութիւնն»
բառերով (Էջ 10) և ուրիշ տեղ մը դարձ-
հալ՝ «զի՞ խորինը զիս քեզ»ը՝ «զի՞ խորինը
զիս քեզ»ի փոխուած (Էջ 280). Հին ահեշ-
մակապատր »ը՝ «հեշմակապատր » եղած,
թէն բառերու ՑԱՆԿԻն մէջ նոյն մնացած .
ուրիշ տեղ մըն ալ (Էջ 285) հինին պիտ
առանց արթերն ասէ որ էն ու զի առանց
արթերն ասէ որ է նաով փոխանակուած,
և այլն . Այս սակաւաթիւ սրբազրութիւն-
նիքը սակայն՝ ինքնին պիտի կրնացին խոր-
հիլ տալ՝ թէ հրատարակիչը գէթ մասամբ
ինչ ինչ բանաւոր ճշգումներ որդեգրած է,
զանց ընթեռվ ուրիշ կարգ մը կարեոր փո-
փոխութիւններ : Հրատարակիչին այս տա-
տամոսութ ընթացքը կամ պահպանողակա-
նութեան ոգին առնեղծուած մը պիտի մնար
մեզի համար, եթէ երկու տարի վերջը՝ Հ.
Փէջիկիան Բագմալիսի մէջ (1928, Թիւ 10,
11-12. 1928, Թիւ 3, 4, 7-8, 9) չներ-
կայանար, և Եղնիկեան Զեսագիրներու
մասին լիակատար ծանօթութեամբ խօսե-
լու ատեն՝ չարգարացնէր նաև իր հետեւած
ուղղութիւնը Եղնիկի նոր տպագրութեան
առթիւ :

Մեր նպատակէն դուրս է նկատի ու-
նենալ այդ յօդուածաշոքի բանասիրա-
կան կարեռութիւնը, որ ծանօթ երկու ձե-
ռագիրներու վրայ երրորդ մը ևս տեղյանե-
լուն մէջ կը կայանայ. բայց որպէս հումա-
նեռք ձեռք անցած եւ սրբազրուած այդ
ընդօրինակութիւնները զիրար լրացնելու
գերին մէջ մնե առաւելութիւն մը չունին,
և բնագրական վերականգնուածին համար
հազիւ թէ մանր մունք նպաստներ կ'ընձե-
ռեն ամբողջ զարծին մէջ, չենք վարանիր
ըսելու՝ թէ երեքն ալ զիրար կ'արձեն զըմ-
րախտաբար. Եթէ զըմպրական մինչոյն
ազւագումներով բծկանաւորուած եղնիկ-
եան նոր օրինակներու թիւը պատահաբար
աւելնար, արդիւնքը դարձեալ պիտի մը-
նար կեղակարծ. վասնզի յայտնի սխալնե-
րու անգիտակից վկաններ տաեան կոչելով՝
ի՞նչ շահ կրնար անկալի բանասիրութիւ-
նը, որուն իրաւունքն է անչուշտ արձա-
կել վերջին զմիուը, լեզուի և իմաստի զը-
րական ու տրամաբանական կանոններու
համաձայն. Բանաւոր է անչուշտ՝ յան-
գուգն ուղղագրութիւններու լայն ասպարեզ
չտալ, երբ մանաւանդ հին հայ հեղինակի

մը կամ թարգմանչի մը զործին մէջ առաներ գտնուին, որոնք կրնան մեղի անձանօթ բառեր ըլլաւ. բայց մարդկային անուշագրութեան հետեւանքով ցցուած խաչերը ա'յնքան բազմաթիւ են լաւագոյն կարծուած զրչագրի մէջ անկամ՝ որ չափացանց կը գտնինք անոնց ընսաւ չդպչելու երկիւ զածութիւնը, սա առարկութեամբ՝ թէ Չեռագիրներ համարձակութիւն չեն տար այդ մասին»:

Հ. Փէջիկեան՝ որ Եզնիկի բնագրին վրայ մինչև իսկ պարզ յօդի մը վերաբեր- մամբ տուաջարկուած որբագրութիւններուն կը հետեւի քայլ առ քայլ, դժուարահաճ կ'երեխ փոփոխութիւններ մուծելու, և բացի քանի մը ուղղութիւններէ, զորս վերեւ նշա- նակեցինք, կը թողու որ անճիշդ նկա- տուած բացատրութիւններ մնան ա՛յնպէս ինչպէս որ Են Վեճնետիկեան առաջին տպո- գրութեան մէջ։ Պիտի չսպասէինք հար- կաւ՝ որ ամէն կարծիք անպայման արձա- գանգ գտնէր իր մօտ, և սակայն լու կ'ըլ- լար գէթ հաւանականութոյն որբագրու- թիւնները նշանակել, զոր օրինակ բնա- գրին անձնիւր էջերուն տակ։

Այժմ անցնինք մեր սոյն յօդուածով՝
Եղնիկի մէջ ցարդ մատնանշուած սխալնե-
րուն տհասկ մը համադրութիւնն ընելու
ի պէտո անոնց՝ որոնք կը հատաքըքուին
աչքի առջեւ ունենալ այդ ամէնը: Կ'օգ-
տուինք Հ. Փէջիկեանի յօդուածաշարքէն
դոր կը յանձնարարենք ընթերցողին՝ աչ-
քի առջեւ ունենալ շեշտելու համար մե-
րազնեայ բանասէլներու կարեւորագոյն ճըշ-
գումները, մեր տևածներն ալ աւելցնե-
լով բնագրական ինչ ինչ ուղղութեարու մա-
սկն:

կջերը կը նշանակենք վենետիկեան
նախեհն (1826) տպագրութեան համաձայն :

Էջ 6. «Մրարին որ զրբօք չողայցին»:
ՀՅը մրարի և մրելիք բառերուն արմատական
նոյն նշանակութիւնը կուտայ, ինչպէս կը
յիշեցնէ Հ. Փէշիկեան: Բայց մեզի ստու-
գարանական խաղ մը կը թուի այդ նոյնա-
ցումը. վասնզի «մթերքօք իր որոշ իմաս-
տովը չենք կարծեր որ մոտք արմատին հետ-
ազերս մը ունենայ. ինչպէս և մրելիք (Եղի-
շուշ Դաւի, Դէվէլ) բայը, որ հաւանաբար
«մի թերքին կը պարտի իր ծագումը. «Ասո-
ւուած ընտրեաց զբարին ի մի թերք»: — Այ-



թերն (ո՞չ թերին) յանոյշս (գնիցի). (Եղիկը, էջ 27 և 214)(*) : Եթէ մրերը յուն, առաջ ու պատրաստ բաներ նշանակէք, ի՞նչպէս հնար կ'ըլլոր հաշտեցնել ամրեր միզացը (Խմասու, ի 20), «մրեր սրբութեանցար հետ (Ա. Մն. ի՛ 12): Ընդհակառակը մոր արմատէն կ'ածոնցի մրար ածականը՝ (որուն յոգնակի ձեռվ զործածութիւնը կասկածելի է ինքնին) և մրարորին զոյտականը, և այլն: Կը սիրենք իրաւունք տալ Հ. Դապիկեանի, որ վեհնեափկի վանքին Գ. Ճառընտիրէն մէջ կը բերէ Եղիկի նոյն խնդրական տողերն յիշեցնող խօսք մը. «Եթէ ոչ նախ զրիժ և զիրեր աչացն մաքրիցն, ոչ կարեն զնառագայթս արեգականն նկատելի»: Միւնոյնը կը կարդանք նաև մեր վանքի հին և ընդարձակ Ճառընտիրէն մէջ (Ա. Հատոր թ) «որ զաման ճառագայթից արեգականն կամին տեսանել, եթէ ոչ նախ զրիժ և զիրեր աչացն մաքրիցն, ոչ կարեն, և այլն: Եթէ մրարը փոխանակուի մրերավ, մոր բաներու «շաղաթուն յայտնի հակասութիւնն ալ վերջ կը գտնէ ինքնին: Եղիկի ըսել կ'ուզէ. աչքը պղտորող ալտին ու բիմին մթերքը՝ որ բիրերուն (այսինքն նայուածքին) չուրջ կը փալփին, արգելք չեն ըլլար լոյսին նայելու, եթէ մաքրուին: Ի գեղ է յիշել Պղաւոտոսի կարմրունացին խաղին (Ա. Հանդէս, Տեսիլ Բ) սա տողերը քրանսերէն թարգմանութեամբ. «Mes yeux, qui étaient pleins d'ordure (կամ ճ'ուն հույս) ce matin, comme ils sont clairs maintenant! — Mais tu as encore un peu d'ordure dans l'oeil (in medio oculo = զրբօք) — Prête-moi le secours de ta main».

Էջ 7. «Ի չգոյէ և ի զոյէ»: Արարութեան զործը՝ որ ի չգոյէ կ'սկզբնաւորի, կը շարունակուի նաև ի զոյէ: Եթէ ձիշէ է այս վարզապեսութիւնը, հարկ չենք տեսներ սիսալ համարի ի զոյէ բարը: Զմ. Տպագրութեան «Եկին ի չգոյէ ի գոյ» բացարութիւնը ուղիղ կը գտնէ, և Բազրատունին կը վերաբրէ անուշաղբութեան վրիպակ մը: Դիտել կուտանք որ՝ «ի լինել (ն զիրն աւելորդ է) և ի զոյանալ եկին

ի չգոյէ ի զոյ» խօսքին մէջ՝ վերջին բառը ինքնին նոյնաբանութիւն (tautologie) մըն է «ի լինել և ի զոյանալ եկին» բառերէն յետոյ: Մեզ կը թուի թէ սի զոյիօն սիսալ մը չէ բառ իմաստին, ինչպէս ուզեցինք հասկնալ, և ջնջելին է «ի զոյ» բառը(*) :

Էջ 9. «Արամցն Մողուց»ի ասածին բառը Արամց կարգալու առաջարկութիւնը ընդունելի կը նկատէ: Հ. Փէջիկեան, բայց չէ համարձակած սրբազրիւ: Կ'արժէ յիշել որ Փաւստոսի մէջ ալ (Էջ 202) նոյն սիսալը կը տեսնուի. «մինչեւ անմի զգօրան Արամց(!) առնէին»: Եւ յիսոյ՝ ինչպէս յայտնի է, եղնիկ իր զործին յատակագիծը կը դնէ մեր առջեւ, յիշելով քով քովի յոյն հեթանոսները, Պարսիկները կամ Մողերը, և Հերձուածողները (Մարկիոն) և այլն: Գալով Marièsի յաւելուածական տողերուն արամարանօրէն շատ ուղիղ են, և անհրաժեշտ է ցատկուած տողեր մը ենթագրել, խօսքին իմաստը լրացնելու համար:

Էջ 13. «զգայտականացն անշնչից» բացարութիւնը, զոր Mariès հակասական նըրկատած և փորձուած է սրբազրիւ աւելի անհասկնալի տողերով, կը հովանաւորուի Հ. Փէջիկեանէ, ըստ որում զգայական բառը զգալի ալ կը նշանակէ: Բայց նախ կ'արժէ զիտել տալ որ հրեշտակներէն կամ մարդկային հոգիներէն անմիջապէս յետոյ անշնչէ իրերու յիշատակութիւնը շատ ըլլական չերելի ինքնին. երկրորդ՝ զգայական բառին զգալի կամ շօշափելի նշանակութեամբ կիրարկումը ընտանի և սովորական չենք նկատեր Դասական մատենագրութեան համար. երրորդ՝ Արշարունիէն մէջ բերուած վկայութեան մը համաձայն՝ զոր ՀԲ ունի «անշունչ» բառին տակ, կը կարդանք «զգայականացն և անշնչից», ուր որոշապէս կը զատուին «զգայտական» արարածները «անշունչք» արարածներէն: Զենք հասկնար սակայն՝ թէ ինչո՞ւ ՀԲը Եղիկիի «զգայականացն անշնչից»ին հետ անխարարար կը յիշէ Արշարունիի այդ խօսքը, առանց ունէ անդրագարձումի: Անդամ մըն ալ մտադրութիւն զարձնելով

(*) Ըստ Ծմնդոց, զոր օր, երկիրը նախ իրը յանձնէ կը գոյանայ, և յետոյ իրը զոյ կ'արտազրէ ամէն ինչ որ ի նմանէ է (Հմմա, Եղիկիի տողերը տեղերոյն վրայ):

(*) Հմմա, մեւս = մի հո = միւս: Կարելի է մասն բառն ալ սկսալ մեն համարիւ և մի ասին » բառին:

Եղնիկեան տողերուն վրայ... «և պահէ կենգանի զբանաւորսն աներեսոյթու և ոչ նախանձի. զիրեշտակաց ասեմ և զհոգւց մարդկան, և զգայականացն անշնչից յիւրաքանչիւր կայտնի», կը տեսնենք շարադրութեան ակնյայտնի թերութիւն մը, և կ'ենթազրենք թէ բայ մը կը պահսի [եւ խնամ տանի] զգայականացն և անշնչից յիւրաքանչիւր կայտնի»:

Էջ 17. «Եռուածէն» բայի ու էն աւելորդ է անշուշտ: Հարկ չի կայ՝ Աստուծոյ զործը ժամանակաւոր ցոյց տալու ազճատ ձեռագիրներու փատանելով:

Կասկած չի վերցներ բայց նախադրութեան բացառական խնդիր տալու կանոնը: Հ. Փէջիկեան կրնար ուղղել. «Յայս կոռաց»:

— Միւենոյն էջին վրայ, «յոչինչ դառնալ և դարձուցանել չէ պատշաճ զիւր բընակիչսն» խօսքին մէջ աւելի ուղիղ կը նըրկատենք պատշաճնու կարդալ, ամենանուած իմաստով, ինչպէս են 27 և 41 էջերուն վրայ զործածուած պատշաճները. առւստի զարուեստն յոշընչէ ի մարդկի պատշաճնու հարկ է ասելո. «Քանզի չէր հմուտ այլ իմբք, բայց այնմ ևեթ՝ յոր պատշաճներն էրու:

Էջ 23. Հ. Փէջիկեան «յամենայնի ի հիւզն լինելո» խօսքն ուղղած է «յամենայն ի հիւզն լինել», նոյնին հարցական ձերին համաձայն՝ որ է «յամենացն ի հիւզն լինել»: Բայց նոյն էջին վրայ «և եթէ ի մտսն ինչ միայն ի նմանն ո խօսքը՝ ուր բայը կը պակսի՝ թողուած է անփոփոխ: Բայ մեզ՝ հարկ է ուղղել, և կարդալ «եթէ ի մտսնին ինչ միայն ի նմանն»: Ինչպէս ետեւէն եկող ևեթէ ոչ ի նմա ևւ ոչ ի մասին ինչ նորու խօսքն ինքնին կը թելազրէ այդ սրբագրութիւնը:

Էջ 26. «և ոչ միայն արդս և զարդո»: Նոր տպագրութեան մէջ ևւ շագկապը անուշագրութեամբ դուրս մնացած է: Նոյն էջին վրայ՝ «զարուեստն կարէ ցուցամելով տեղ՝ թերես անտեղի չըլլայ կարդալ կացուցանել (= յանդիման): Հ. Փէջիկեան, «և ոչ արգասիս նիւր»ը փոխած է նիւրոյի: Կարեսը է այս ուղղումը, բայց ուղղագոյն ևս է կարդալ «և զարդասիս նիւթոյ»: և ոչ իրրե զրչագրական սիսալ մը ջնջել: Հիմնաւոր ուղղութեան կը կարօտի այս խօսքը որ խառնակ է, և արուած բացա-

տրութիւնը հակառակորդ կողմին կրնայ վերագրուիլ (բղջու. էջ 30):

Էջ 31. «բարի արարուած» ուղղելի է արարածս, ինչպէս նոյն պարբերութեան վերջը կ'ըսուի «բարւոք արարածոցն»:

— Նոյն էջին վրայ «զոր ասեն»ը պէտք է կարդալ «զի ասեն»:

Էջ 32. «ամենաշիմ է ասել», կարդալ անհնար:

Էջ 33. «ապա չզոյր ժամանակ՝ յորում չեր անարար Յ. Փէջիկեան իրաւամբ ջնջած է այդ չ բացասականը, թէն Զեռու զիրները չեն թոյլատրեր այդ յապաւումը:

Էջ 36. «ի պատիմս մասնին», պէտք է ուղղել մասնին: (Հմմա. էջ 84) «յայնպիս ու տանջանս մասնիցի»:

Էջ 40. Համակեհըսու թէ համակերպս.— երկրորդը աւելի բանաւոր կը համարինք: — վասն որոյ գոյլես. — պէտք է տրամտրանորէն աւելցնել՝ ոչ մակրայը:

Էջ 43. «Այլ այն ևեթ առաջի կայր, կամ անսալ Աստուծոյ կամ չանսալ, և զնոյն ևեթ պատճառ չարին իմանալ»: Հասերկրորդ նախադասութեան նոյնով անսալ ու չանսալը միանգամայն կը չփոխուին իրարու հետ: Ո՞վ սրբազրեր է արդհօք իզմիրեան տպագրութեան շատ ուղիղ սատղերը. և զնոյն չանսալն ևեթ պատճառ չարին (էջ 37):

Էջ 45. «Եթէ զնորա ինչ հանեալ էր»— «եթէ զնա նոյնպէս որպէս եղեն պահեաց» խօսքերուն մէջ նա գերանունը չէ զրուած իրմէ առաջ բառի մը տեղ՝ որ պէտք էր ըլլալ բանսարկու կամ սատճայ: Կ'ոպասուէր «նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհ» Սողոմոնեան առածը, զոր ետքը (էջ 75) յիշած է եղնիկ: Նոյն էջին վրայ՝ «քանզի ոչ թէ — յորժամ իցին ուրուք երկու ծտոայք... մի՛րհ» խօսքերուն կապակցութիւնը ուղիղ չէ: Լաւ է կարդալ «Յանզի ո՛չ եթէ, յորժամ...., պատճառ չարեաց զտէրն պարտ իցէ իմանալ»: Ընդմիջարկուած բառ մը կ'երեսի մի՛րհն: Հ. Փէջիկեան «զտէրն»ի վրայ պարոյկ մը դնելով՝ ամբողջ խօսքին բակառորդինը չէ նկատի առած:

Էջ 48. «Ի թեթուս մատուցեալ»՝ իրրե ոճ՝ կը մնայ կասկածելի: Եթէ ուղուի սրբագրել և հասկնալի բառով մը փոխանակել «թեթուք»ը, մենք պիտի համարձա-

կէլնք կարդալ սապէս. «այլ կարծեօք և թերեւս մատուցեալ», ևայլն. Պէտք է ըսել թէ և շաղկապին իի փոխութիւն գրչագիրներու մէջ սովորական հրեոյթ մըն է, և ատավ միայն կրնայ մեկնուիլ «ի թերուս» ընթէ իրօք սխալ մըն է:

Էջ 49. Վասն ընդ անազորոյն թշնամութիւն ընդ մարդոյն ունելոյ». — ջնջելի է առաջին ընդը:

Էջ 58. Մրցել... մարտնչիցի! հայերէն չէ: Պէտք է կարդալ մատիցի:

Էջ 65-66. «Ըստ իւրաքանչիւր մի ըստ միոնէ»: Թերեւս աւելորդ ըլլայ՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից կամ դարմանց» ևայլն:

Էջ 65. «Դեղնեղի լինի» ընտրելի է իզմիրեան Զեռազրին «գեղ լինի» ձեւը:

Էջ 68. «Ճետ յանցանելոյ զպատուիրանու». աւելորդ է յնախամասնիկ նախդիրին գործածութիւնը. — անսովոր պիտի ըլլայ՝ ըսել տաւ եղնիկի «զԱստուծոյ պատուիրանաւ յանցեալ» փոխանակ «զԱստուծոյ պատուիրանաւ անց» (Էջ 71):

Էջ 69. «Արտախջս ուսուցանէ»: համեմատելով քիչ յետոյ՝ հսպիս և ընջապըսուկս ուսուցանէ» (ո՞չ ուսուցանէն) խօսքին հետ, անտեղի չենք համարիր բառը կարդալ կիմաւս ինչ ուսուցանէ, նկատի ունենալով մանաւանդ՝ որ բոդիւն եղակի ենթակային չի կրնար պատկանիլ յոզնակի ստորոգելի մը: Եոյն էջին վրայ՝ «Քարրս իգակեռու»), զոր Հ. Նահապետեան կ'սուաջարեկ կարդալ իմասինքս, ընդունելութիւն չէ գտած Հ. Փէջիկեանի կողմէ, և դիտել կը տրուի թէ Զեռազրիները այդ փոփոխութիւնը չեն թոյլատրեր: «Քարրոը նաև առաջանածական կոչուած օձն է (Սղմ. Դ. 13. Ես. ԺԹ. 5 երկիցս), բայց Եզնիկի համար յունական բասիլիկուը թերեւս այնքան ծանօթ չէր որքան յարը (Հմմտ. Էջ 107):

Էջ 69-70. «Անսաւակարութեանն» պէտք է կարդալ «վասն վեսակարութեանն», ինչպէս ունի իզմիրեան Տպազրութիւնը (Էջ ...):

Էջ 86. «Եւ այս յԱստուծոյ արժանիցն յիրաւի լինի օ: Անիմաստ է այս խօսքը. պէտք է կարդալ, «Եւ այս յԱստուծոյ՝ անարժանիցն յիրաւի լինի», ինչպէս բացաւրողական բառերէն ալ կ'երեի:

Էջ 86-87. Ռւզզութեան կը կարօտի

«Եւ արդ քան անդէն կատել կախարդացն զգեն... լու էր թէ յայտնէր ... օգնականութիւն զտանէր բուժելոյ ի չարէն»: —

Էջ 88. «Ես և մինչդեռ տանջին իսկ ումամի ի զեէ...» պարբերութեան մէջ զրբուած նմա եղակի զիրանունը և սատակիր եղակի չէզոք բայը յոզնակի պէտք էրն դրուիլ:

Նոյն էջին վրայ. Զի ոյր իւր ինչ (ոք) է, յիւրն չտայ և խնայէ. և որ ո'չ է իւր, ևայլն. վերջին որը պէտք է կարդալ ոյր...

Էջ 90. որոց նշանացն նշանաց? թէ նըշմար:

Էջ 92. «Ալսորնեայք» բառը՝ որ Զեռազրիներու մէջ «Ալսորնեայք» պէտք է ըլլայ, ինչպէս իզմիրեան տպազրութեան վլրիպակներէն ալ կ'երեի արդէն, Հ. Փէջիկեան նոյն պահած է իր նոր տպազրութեան մէջ (Էջ 142), և Ցանկին մէջ ալ: Այնու ամենայնիւ կը զրէ իր Յօգուածներուն մէջ՝ թէ «Յեցած Աճառեան Զեռազրի և իր տուած փաստերուն՝ վերջին տպազրութեան մէջ՝ մենք ալ ստունեայ փոխեցինք»: Զենք գիտեր թէ 1926 ի Գ. տպազրութիւնը՝ որուն քանի մը օրինակները մեր մօտ կը գտնուին, երբ ունեցած է Դ. տպազրութիւն մըն ալ ուր փոխուած ըլլայ նոյն բառը: Յայտնի է որ Հ. Փէջիկեան գործին տպազրութեան շատ վերջը անդրադառն է բառին ստոյց ձեխին, ինչպէս ինքն ալ կը զրէ իր յօգուածներէն մէկուն սկիզբը (Բագմալիկ, 1929 Մարտ, Թիւ 3): Իզմիրեան տպազրութեան ակնարկելով այդ առթիւ, միայն 14 վրիպակներ:

Էջ 98. «անուանք զրանցտանաց»: — Իզմիրեան տպազրութեան ափ բանաստեղծիցն գտեալքը, եթէ մեկնութիւն մը նկատուի «բանգտանք» ի համար, իմաստէն չի հեռանար: Մենք հաւանական կը համարինք կարդալ. «անուանք բանազիտաց» կամ «բանազիւտից» (*): Ուկերերուն կը զրէ: «Անեն զիմաստնոցն թէ բանազէս են (յոյննուուու, բանասէղճի), և որպէս կամին առասպեկտ կարկատեն» (Մելին. Թղթ. Ա. 804):

(*) Աչ ՀՅ և ոչ Առանձնը չունինք բանազէս բառը բանասեղծ նշանակութեամբ, և ոչ ալ բանազանք բառը՝ զոյլութիւն ունի իրենց մօտ: Գէս կամ զիւս արմատներուն զանոնդ ածանցումը կը տեսնենք ինչ ինչ բառերու մէջ. ստղիւս=ստղանք:

«Առ երես արարած իցկ» խօսքը անփոփոխ պահպաները, և Զեսաղիբներու յենլով Նորայրի ուղղագրութիւնը չընդունող բանակերներուն կը մնայ, զոհացուցիչ թարգմանութիւնը տալ այդ տողեկուն:

Էջ 99. «Զի մարմնաւորի չէ հնար՝ թէ ի ջուրո կեցցէ (կեցէ): Արբագրութեան կարօտ է այս մարմնաւորը, որ ջուրին մէջ պիտի չկրնայ ապրիւ. ձուկերը մարմնաւոր չեն ուրեմն: Բառը թիրես անուշագրութենէ մը մուտ գտած ըլլայ վաղուց՝ հարկէ է փոխանակել ցանճայնոյն բառով, ինչպէս կը պահանջէ խօսքին կարգը:

Էջ 103. «Ի զուր է կա՛լ կա՛լ տսել ի կալս և ոչ Առ առ: — Հ. Փէջիկեան կ'ըսէ թէ «այս հետաքրքրական և մթին ընթեցուածը քննութեան և մեկնութեան չէ արժանացած բանասէրներէն», և կը փորձէ մեկնել ու հաւանական իմաստ մը դուրս հանել անկէ: Ալիշան փորձ մը ըրած է այդ մտախն, (Հին Հաւատի, էջ 171): Մեր կարծիքն ալ յայտնած ենք ժամանակին (Տի՛ս Մասիս 1900 թիւ 24) սա տեսութեամբ թէ գեերը խարելու բառախաղ մըն էր կալ զոյցականին և կա՛լ (բռնէ) բառերուն միջն, իբր թէ ա՛ն ա՛ն բայի յայտնի նշանակութենէն զիւրու կրնոյին օգտուիլ գեերը: Հ. Փէջիկեանի տուած բացարութիւնը զուարձակի կը թուի մեզի, «լիշապը բընկի», ձեռինին ա՛ն, լրացուցիչ յաւելուածով: Հ. Գ. Գալէմքեարեան ալ՝ նոյն այդ բառերը «վիշապներուն բերանը տալն աւելի տրամադրանական» կը նկատէր (Մասիս 1900 թիւ 26 էջ 404 ր):

Էջ 104. «Զեղեքսանդրէ խորէին դեմք»: — վերջին բառը մենք հաւանական կը դտնենք կարդալ դիւրիք. վասնզի գեերուն զործը չէր անշուշտ, եղիսական հնարդուրեամբ կամ կախարդանօֆ, ինչպէս կը զրէ եզնիկ, շիշի մէջ զնել ոնէ մէկը: Պէտք է համեմատել Սողոմոնի սա խօսքն ալ. «Ի դիւրական արուեսի խորէութիւնս անկանէին» (Իմաստ, մէջ 7):

Էջ 108. «Յայլս արարածոցն ընդէ՞ր մաղրի զերկրպագութիւն հեթանոսութեան» խօսքին մէջ բոլորովին անսովոր կը հնչէ մաղրել բայը իր ծանօթ նշանակութեամբը: Կարելի է կարծել որ յոյն բնագրի մը ուրախածէա բայը եզնիկի կողմէ անուշագրութեամբ թարգմանուած ըլլայ այդպէս, փո-

խանուկի կոչել, նրայիրել կամ յորդորել թարգմանիլու: Նման օրինակ սխալ մը սպրդած է արդէն Գործք Առաքելոցի մէջ ալ (Ի՞ 20), ուր «աղաջնիկի զձեզ՝ տեսանել և խօսելը պէտք էր թարգմանել՝ «կոչեցի կամ հրայիրեցի զձեզ», ևալին:

Էջ 111. «խարափ» բառը, իրեն չուշէ մը, կը մնայ կասկածելի: Հ. Փէջիկեան չէ ուզուծ անդրադառնալ բնաւ խորափին վրայ՝ ինչպէս ունի Իզմիրեան տպագրութիւնը:

Հսու փակագիծ մը բանանք. Հ. Փէջիկեանի յաճախակի ըրած ակնարկութիւններէն յայտնի կ'երեկի՝ որ Նալեանի հրատարակութիւնը՝ կամույական սրբագրութիւններ կրած ըլլայ: Մենք այդ կարծիքէն չենք. քանի որ իբրև գործին հրատարակիչը Զեռագրին «գրչախաղուրինները» մի այն յապաւած է, և ո՛չ թէ այս կամ այն բառերը ըստ կամս փոխած. իսկ զիխակարգուրեանց բաժանումը բնագրին վնաս մը չէ բերած ինքնին: Եւ յետոյ, ո՞վ տեսեր ու բաղատեր է Իզմիրեան բուն Զեռագրը՝ իր Տարգրին հետ, նոլեանի սրբագրութիւնները մի առ մի զուրս բերելու համար:

Էջ 113. «յարգանդի մօր խրեանց»: պէտք է կարդալ հօր: Հմմտ: «Զըռուան հայր մեր: — Զայն լուեալ Արհմին՝ ծակեաց զորովայնն և ել եկաց առաջի հօրն (Էջ 114). զըրաբոյ և զշարի ի միոցի հօրին զննունդն համբաւէ (Էջ 122). և եղիշէ կը զրէ Ալիմ ու Արմիզզ ի հօրի ծնոն և ոչ ի մօրէն»:

Էջ 117. յանդիմանհալ յաղջկանց խըտպլակոյ (նոյն բառը էջ 179): զիտողութիւն մը

Էջ 120. «պատճառ» բառը «պատշաճ» կարգալ աւելի բանաւոր է, ինչպէս ուրիշներ զիտած են արդէն:

Էջ 121. զահամանօք եղելօք. չէ սըրբագրուած:

Էջ 125. «զեմեղել» թողուած է անփոփոխ. զեմեղելը իմաստ չունի:

— Նոյն էջին վրայ «զիւրմն... զընդաւ» ուզգելի է «յիւրան» (Հմմտ, էջ 88):

Էջ 127. «Դար հայելը զոր ընդունած է Հ. Փէջիկեան և յետոյ կ'ուզէ զար հայելի փոխել, արդէն իսկ 1826 տպագրութիւնն մէջ կ'երեկի. այսպէս կարդացած են նաև Փարիզի և Պոլսի տպագրութիւններն ալ: Եթ արժեկը ետ դառնալ, և վէճի նիւթ ընել վերստին:

Էջ 129. Ինչո՞ւ ընդհանուր ուղղագրութեան համաձայն չդրուի, որդույն, որդու երկու անդամներով (և այլ ուր ևս) և դրուի որդոցն, և այլն։ Աւելորդ է ըսել՝ թէ յայտնի սխալ մըն է զրչութեան այս ու ասոր նմանները։

Էջ 130. «Բան Զրուանայ որդի արարիշ տայր, որ ի վերն քան զԶրուանն էր՝ ինքն իսկ իւրօնի չկարէ՞ր . . .» պէտք է սրբագրել. կամ րէ (ըստ իզմիրեան Զեռազրին) «Բանզի Զրուանայ որդի արարիշ տայր որ ի վեր քան զԶրուանն էր, ինքն իսկ իւրօնի չկարէ՞ր», և թարգմանել այսպէս. կամ թէ՛ որովհետեւ Զրուանէն վեր գանուող էակ մը որ Զրուանին արարիշ որդի մը կուտար, ինքն իրմով չէ՞ր կրնար։

Էջ 132. Բանզի բարին և չար ի միում անկանչի(!) ոչ մարթէին. — Իզմիրեան Զեռազրիին ունի շի միում և լիի։ Թէ և քիչ մը անսովոր՝ բայց կարելի է համեմատել նոյն իսկ և զնիիի ոի միում զիւղըին հետ։ Գալով անկանչի ին՝ կը մնայ կասկածելի. կ'առաջարկենք կարդալ ազանել, որ յարմար բառն է։

—Նոյն էջին վրայ՝ Նորայրի զոյխարի սրբագրութիւնը յիշելու ասթիւ։ Հ. Փէշիկեան կը զնէ դորձեալ զոյխարի, որ անշուշտ տպագրական սխալ մըն է, իզմիրեան Զ. ունի որդէն զոյխարաց։

Էջ 133-134. Զէ ճարթ զհուր և զջուր ի մի վայր առնելու ձիշը բացատրութիւն մը չիրեկը, թէրես պէտք ըլլայ կարդալ՝ «ունիւն»։

—Նոյն էջին վրայ՝ «Ծնդէ՞ր ոչ յաղթեաց յաշտածին ծնունդն, և եղեւ արգել յերկուական ծննդեանն» խօսքին երկդիմի իմաստը պէտք է բառնալ, որուն մանաւանդ կ'օգնէ և չաղկատին առաջ զրուած ստորակէտը։ Թարգմանենք. Ինչո՞ւ չկըրցաւ յաղթել յաշտածին ծնունդը, ու արգելք եղաւ տարակսուական ծնունդին։ Բայց ա՛յս ձիշը չէ անշուշտ. Եզնիկ կ'ուղղէր ըսել, ու արգելի յիշաւ. . . կամ պէտք է ստորակէտը վերցնել (ինչպէս է իզմիրեան տպագրութիւնը) և կամ ոչ բայց կըրկնել եղին բային վրայ։

—Նոյն էջին վրայ՝ «իշեալ միմեանց»ը կարդա՛ զիշեալ (հմմա. իշուր, զիշուր, էջ 148, 149):

Էջ 135. «անհաշտ թշնամութիւնն պարագանել»։ — այլ և թագաւորութիւնն ևս ետ նմա (Էջ 124). այս աւելորդ և անքերական և երը պահուած են Հ. Փէշիկեանի տպագրութեան մէջ։

—Նոյն էջին վրայ՝ «սերմանարկուան կարգականարկուան», հմմա. «սերմանկալ»։ Սյակէս ունի նալեան տպագրութիւնը։

Էջ 143. Երեմանսեանն յարութիւն. Հ. Փէշիկեան հաւանական չի գտնել Հ. Նահապետեանի երեմանսեանն սրբաւանական սրբագրութիւնը։ — Առաջարկն ու հերքումն ալ հաւասարագէս զահացուցիչ չեն թօւիր։ Աւրիշ կերպով՝ չէ կարելի երեմանսեանն կարգալ այդ բառը, և հասկնալ բանական, ցանուական և ցանկական մասներով ձեւցուած յարութիւն մը որ, ի հարկէ շատ նիւթական բլուզով պիտի նկատուեր յարութիւն։ Մարդկեցն շանչը, տեսակ մը հոգեփոխական զազափարուզ, որ Պատառնով ալ գարգացու էր Աստանեան մազգէական վարդապետութեան մէջ, մարմիններու յարութեան կուտար այդ հանգամանքը։

—Նոյն էջին վրայ՝ միանգամ բառը պէտք է կարգալ միանգամայն։

Էջ 146. «զորս պարտ էր Որմզդի բարիք արարածոցն . . . սատակել», և այլն։ Ի զէպ է կը կարծենք աւելցնել արարչի բառը. ՈՒրմզդի բարիք արարածոցն արարչի սատակել», և այլն։

Էջ 149. Աճառեանի սրբագրութիւնը յաջողչիրեիր. մինչ մի՛ բան մը նշանակութեամբ զասական լիզուին օտար է բոլորովին։

Էջ 154. «առ Աղամամբին» իմաստ չունի. կը թօւիր թէ ամի կրկնագրութիւնը (dillographie) պատճառ եղած ըլլայ անուան հոլովումը փոխելու՝ սրբագրովի մը կողմէ։

Էջ 155. Իզմիրեան Զ. ի սեւորակը շատ աւելի տեղն է քան տոեղծուածային երեւակը. որ բան մը ըսել չէ։

Էջ 156-7. «անուանու» բառը մննք շատ կանուխ անհասունուի փոխած ենք. Նոյն բառը հակառակէն ալ Բարսեղի մէջ (Էջ 162) անտառնք եղած է փոխանակ «անուանք»ի. Մարիէսի զիտողութեան համաձայն հնք. Անտառնքն . . . զիշո՞րդ էր՝ զի յերկինս ելանէին և մարդկան ծննդեան պատճառք լինէին (Էջ 157-8). Նոյն էջին վրայ տող Յ գոլոց է — թէրես զոլոց է. Իզմ. տպ. ունի «լինէլոց է»։

Էջ 164. «յաղակատանս համեալ» պահաւած է անփոփիսի, փոխանոտկ «յաղակատանս համեալ» ուղիղ ձևին՝ որ առարկութիւն չի գերցներ:

Էջ 169. «Եւ եթէ ի նմին հետութեան, յետ սպանաւեացն, նոցա չքր ապուացեալու: Այսն վերջին բառը նկատագութեան արժանի է: Աղուանալ ճիշդ չերեիր, թերես ուղղելի է կրուի բային իրրե անցեալը (կղուացեալ), և նշանակութիւնը կ'ըլլայ, այդ հետս ու ապստամբ զիճակի մէջ՝ կծկուիլ մեալ:

Էջ 177. «որպէս յորժամ... ի լրջեաց ձուլացցէ» խօսքին մէջ հարի է աւելցնել ո՞վ մը:

Էջ 179. «խնդրելոյ» աւելի ճիշդ՝ «ի խնդրելոյ», ինչպէս ունի եղմ, ապագրութիւնը:

Էջ 186. «ըստսատու լինել որի ի ներքոյ երկնից», ուղղելի՝ այնոցիկ որի: — Անմրջապէս յետոյ, զնշանս աստւածիուրիսանն իւ ասդագիտուրեան ցուցանել:

Էջ 190. Քանզի ոչ կորէ ամերաց ի ցամաք զործել. — ուղղութեան կարօտ կ'երրի: Աչ կարէ ակն բաւ ի ցամաք զործել, բաւ բառը իրրե զոյտական կը նշանակի, հասնելու ծայր: Ակերաց չունի Առձեւնը, այդ ակնբացել, ուրիշ առումով: Բայց կարելի է օգուսիլ այդ նշանակութենեն, և թարգմանել. որովհետեւ չնե իրնար զեկու ցամաք հաօնելու ծայր մը զանել. կամ՝ թէ ոչ կարէ ակն բաց ի ցամաք զործել? (Տես նաև ՀՅ.):

Էջ 191. «ոչ ի վեր առյ զայ. կորդա՛ զնալ:

Էջ 197. «Դաւիթ» լաւ ես՝ «Դաւթիւ», ինչպէս հաւեէն կուզան Յորաւ, Եսայեաւ:

— Եօյն էջին վրայ, «եւ ի ներքոյ յան զջուրս» և ի ներքոյ (ունի) զջուրս, աւելորդ է յան նախաղրութիւնը:

195-229. Էջերուն վրայ Բաղրատունիի հրատարակութեան չհամապատասխանող բառերու կամ ոճի փոփոխումները նաւեանի զործ կը համարի Հ. Փէջիկեան. բայց, ինչպէս կանխաւ ըսփնք, մենք համակործիք չենք ամբաստանելու նալեաւնը. ո՞վ զիտէ ո՞ր հայ ունիթորի մը ձեռքէն ելուծ էր Արքահամ Առաջնորդի ներկայացուցած Զեռագիրը:

Էջ 206. Հ. Փէջիկեան կ'ըսէ թէ՝ «կեկրոպիա»ը տպագրուկան սխալ է, զի Բաղրատունի Զմ.ի վրայ կրովիկան է զրած:

Քիչ յետոյ կ'առելցնէ «առ կեկրոպեաւ» ի քով (ուղիղ՝ Կրովիկան): Կեկրոպ կամ կեկրոպս ծանօթ անուն է զիցարանական պատմութեան մէջ. բայց ո՞վ է Կրովոկէս՝ իրեւ աւելի քաջածանօթ անձնաւորութիւն մը: Յայտնի կ'երսի որ Բաղրատունին իրը նոր բան մը զրած է իր Զեռագրին մէջ, առանց սակայն կարեսրութիւն տալու արպագրութեան մէջ: Աւրեմն տպ, սխալ զույթիւն չունի:

Էջ 206-7. «առաւել տոտիք»: ասիիը յայտնի սխալ մըն է. պէտք է կարգալ «առաւել սասիկ»: այսպէս ունի նալեան, աւելրզգ յով մը. և Ամիշան ալ նոյնապէս կ'ուզէ կարգալ (Հիմ Հաւատ, Էջ 250): Հ. Փէջիկեան ասիիը կը պաշտպանէ ուժգիմ նշանակութիւնը տալով անոր, իբր թէ բառը մակրայ մը եղած ըլլար:

Էջ 208. Վենետիկեանը (1826), զոր ունիմի ձեսին, տպ, սխալ չունի, անկիալ հօնոյն տեղը. «անկեալ է սերմանք» կը տեսնեմ իմ օրինակիս մէջ: Հ. Փէջիկեան մը բաղադրութենէն քաղելով՝ այս երկու բառներն ալ ապագրական վրիպակներու կարգ կը զնէ:

Էջ 210. ուիթ թերին, միւս թերին: Նորայրի պէտք է իրաւունք տալ, եթէ կ'ուզէ կարգալ «մի թերն, և միւս թերն»: Առարկութեան տեղ չիկայ:

Էջ 211. առվական կամ սուզական բառները ճշգրիտ բացատրութեան կը կարօտին, կամ մին կամ միւսը յայն համանիչ բառով կրնայ լուսաբանուիլ:

Էջ 216. Հառ ծանրանայ բայց ծրանայ կարդարու սրամառութիւնը Հիւնքեարպէշեանան ունեցած է ուրիշներէ առաջ (Մտք, Բարն, Էջ 34):

Էջ 217. «Եիւի ննանի լուսնի բարբանցնեն»: — Հառանական կը թուի ննանիկ բայցին անունի յարմար բայց մը զնելիէ առաջ թարգմանել խօսքը: — Արգ՝ տրական խնդիր և արական տէր բայի ունի հոսնմանել բայց, բայց ո՞րն է տէրբային: աղեւը լուսնի նմանն է» ըսել կ'ուզեն՝ թէ լուսնիը զեկի կը նմանի. առաջինն աւելի հաւանական կը զանենք. վասնզի զեկը լուսաւոր երկելու կամ երկնային լուսաւորներուն նմանութիւնը իր վրայ կ'առնէ:

Էջ 226. «անքանակութ անքակ» կարգալու համար չարժեր դժկամակիւ: